

լած հիւ-թը ուրիշ տեսակ բոյսերուն ալ փնասակար է թէ չէ :

Պ . Սնասակար չէ : անոր համար իմաստուն երկրագործները կը խրատեն որ նոյն երկրին վրայ ամէն տարի նոր տեսակ բոյսեր տնկուին որ մէկմէկու հիւ-թը ծծեն . բայց աս բանիս վրայ դեռ որոշ տեղեկութիւն չունինք :

Հ . Սարուցանի կարգ մը օգտակար ըլլալու համար ինչ կանոններ պէտք են .

Պ . Վիտաւոր ու-թը կանոն կայ :

Ա . Առաւել ետեւ արմտիք չցանել նոյն հողին վրայ , հապա մէյմը գետնէն հիւ-թ ծծող բոյսեր , մէյմըն ալ օգէն ծծողներ :

Բ . Շատ անգամ այնպիսի բոյսեր ցանելու է որ կարգ կարգ տնկուած ըլլալով դիւրաւ խլուին խոտերը , և երբեմն թեթեւ կերպով մըն ալ հերկուին :

Գ . Այ տեսակ բոյսերը ցանելու ատեն , ինչպէս են գետնախնձորը , ճակինդեղը , և այլն , հողուն մէջ աղբ խառնելու է :

Դ . Արչափ կարելի է նոյն երկրին վրայ նման տեսակ բոյսեր չտնկուին , հապա գէթ չորս տարին մէյմը :


Ե . Արմտիքներէն ետքը ցանելու է ընդեղէն կամ խոտեղէն , անոնցմէ ետքն ալ կարգ կարգ տնկուելու բոյսեր :

Զ . Տնկուած բոյսերը երկրին բնութեանը յարմար ըլլան , և այնպէս ցանուին որ ետքէն ցանելու բոյսիդ ինչ պատրաստութիւն որ պէտք է անխափան կարենաս ընել :

Է . Այնպիսի կարգ մը բուսելու է որ կենդանեաց հարկաւոր խոտը չպակսի , տարուէ տարի խել մը դալար ու չոր խոտ Ժողվելով :

Ը . Այնպէ կարգ մը հաստատելու համար՝ փորձ ըլլալու է , և նայելու է թէ որ տեսակը աւելի շահաւոր է . ան բոյսն որ ընդհանրապէս շատ կը գործածուի , նայելու է որ անիկայ չպակսի , ինչպէս են իւղային , թելա-

բեր , ներկաբեր և ալիւրաբեր բոյսերը :



ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ



() Ղի ու ցրի խմելան փաստերը :

() Ղի ու ցրի շինելն ու գործածելը արեւելք խիստ հին սովորութիւն է զած կ'երեւնայ . բայց Աւրոպայի մէջ աւելի ԺԳ դարուն մէջ սկսեր է կ'ըսեն : Հիւսիսային ազգերը սովորաբար մեղրէն , գետնախնձորէն , արմը տիքներէն , և ուրիշ բոյսերէ ու արմատներէ ու ճակնդեղէ կը հանեն ցրքին : Իսկ Աւրոպացիք աւելի խաղողէ կը հանեն , որ խիստ առատ ու ազնիւ կ'ըլլայ , և դիւրաւ կը խմորի : Բո՛ւ կամ բո՛ւ ըսուածը կը հանեն շաքարի եղէգէն կամ պարզ շաքարէն . արեւելոց արաղ կամ բո՛ւ ըսուածն ալ կը շինեն՝ բրինձը խմորելով . իսկ վարդօղին կը շինուի գինիի ու շաքարի շարապը իրարու հետ բաղադրելով : Սենք աս նիւթերուս վրայ երկայն խօսիլը բնալոյծներուն ու օղի շինողներուն թողունք , ու հոս ան միայն նայինք՝ թէ ինչ փաստեր ունին ցրին , օղին , և ուրիշ որ և իցէ ոգելից ըմպելիքները , որ մարդիկ կամ չգիտնալով և կամ բանի տեղ չգնելով մեծամեծ թշուառութեանց մէջ կ'իյնան , և շատ անգամ իրենց կեանքն ալ վրտանգի մէջ կը ձգեն փուճ զուարճութեան մը համար :

Շատ աղքատ մարդիկ կան՝ թէ գեղացի և թէ քաղաքացի , որ տըներնուն մէջ և ոչ ձէթ ու աղ ունին . և սակայն ամէն օր կ'երթան քսակնին գինետունները կը պարպեն , առանց իրենց ընտանիքը մտածելու թէ ինչ խեղճ վիճակի մէջ են : Սէկը հաշիւ ըրեր տեսեր է որ մէկ գեղ մը որ 5000 բնակիչ կայ եղեր՝ մէկ տարուան մէջ ինչուան 80,000 դահեկանի օղի կը խմուի եղեր : Տես թէ մէկ ան-

օգուտ ու փնասակար որկրամոլութե մը համար որչափ ստակ կը փճանայ, որ այնչափ օգտակար բաներու կրնար գործածուիլ: Իայց ստրկի փնասը այնչափ մեծ բանի տեղ չէր դրուեր՝ թէ որ օղին առողջութեան օգտակար ըլլար: Ինդհակառակն մարդուս առողջութեանը շատ փնասակար ըլլալը այնչափ յայտնի է, որ իրեք տարի առաջ հիւսիսային թագաւորութեանց մէկը շատ իմաստութեամբ արգելք հանեց որ իր երկրին մէջ ամենեւին օղի չխրմուի. այսպիսի հրաման մըն ալ հրատարակեց թէ ո՛վ որ օղիով հարբած գտնուի, տօնի մը օր բերեն զինքը եկեղեցւոյ առջև կեցընեն, վիզը թուղթ կամ տախտակ մը, վրան աս խօսքս գրած՝ թէ օղիով հարբեր է: Ինչպիսի գրուածքէն աւելի յայտնի ու անջնջելի նշան այսպիսեաց վրայ ան է, որ ատենէն առաջ կը ծերանան՝ կը խռուին, մտքերնին կը բթանայ, ձեռքերնին՝ ծունկերնին կը դողդողայ, և ամէն կարողութիւննին կը տկարանայ: Իմէն օր օղի խմելու ետեւէ եղողը՝ առջի բերան կը սկսի կերակուրը դժուար մարսել, ստամոքսը սաստիկ կը տաքնայ, կերակուրի ախորժակ չունենար. ջուր շատ չուզեր խմել, բերնին համը կը կորսնցընէ, առաւօտները սիրտը կը խառնուի, երբեմն ալ ետ կուգայ. ստամոքսը կամաց կամաց կը բորբոքի ու կը կծկրտի, երբեմն ալ փորլուծութիւն ու միզարգելութի կ'ունենայ. լերդը կը պնդանայ, մաղձը կը շատնայ, ու կամաց կամաց տաքութիւն ու բորբոք մը կ'իյնայ ըղեղին ու ողնայարին մէջ. որով քիչ ատենէն մարմինը ուժէ կ'իւնայ, և բանի հետ չկրնար ըլլալ: Յիշողութիւնը կը տկարանայ, խելքը կը ցրուի, լուսնոտի պէս կը դողդողայ, և վերջապէս մեծ հիւանդութիւն մը՝ քի ջերմ կամ սրտի ցաւ և կամ խենթութիւն մը կուգայ վրան, ու կեանքն ալ կը վերցընէ:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ֆրանսիէի Խրատները:

Ֆրանսիէի վարքը հոկտեմբեր ամսուն՝ Իագմավիպին մէջ դնելէն ետեւ, հոս դնենք կենդանագրին հետ՝ մէկ երկու բարոյական մտածութիւններ ու ինքիւր վրայ շինած տապանագիրը. որով կ'իմացուի թէ ինչպէս աս կարգէ դուրս մարդը ինչուան մահը պահեր ու ցրցուցեր է միշտ իր զուարճախօս զուրցուածքն ու նոր նոր մտածութիւնները:

Գիրք Կարգալու Կերպ:

Եւսե որ գիրք կարդալու ատենդ գրիչդ միշտ ձեռքդ ըլլայ. և ինչ զուարճալի ու օգտակար բան որ գրտնես՝ քաղէ: Եւ կերպով կարդացածդ միտքդ կը տպաւորուի. թէ որ օգտակար բաներ են քաղածներդ, հարկաւոր ատենը պատրաստ կը գտնես. իսկ թէ որ պարզ զուարճալի բաներ են, անոնցմով քու խօսակցութիւնդ ու կենցաղավարութիդ կրնաս զարդարել և ուրիշներուն սիրելի ընել: Աւսմունք ըսածիդ մէջ այնչափ անհամար արհեստական անուններ կան՝ որ շատ անգամ իմաստուն մարդն ալ անոնցմէ շատին նշանակութիւնը կրնայ մոռնալ: Եւ բանիս համար քեզի խորհուրդ կուտամ որ քովդ աղէկ բառգիրք մը ունենաս, և դժուար բանի մը հանդիպածիդ պէս՝ անոր մէջ փնտռես: Իրաւ է որ առջի օրերը քեզի մեծ արգելք կ'ըլլայ աս բանս. բայց կամաց կամաց աս դժուարութեան կը վարժիս, մէյմըն ալ որ ամէն օր նոր բառ սորվելով՝ անանկ կ'ըլլայ որ յետոյ բառգրքի ալ կա-